

ՅՈՒՅԱԿ ՀԱՅԵՐԼԵՆ ԶԵՆՈՎՐԱՅ  
ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԻՆ ՊԱՐԻՍԻ



ԺՈՂՈՎԱԾՈՅ

Suppl. N<sup>o</sup> 73. — ՌՃՄԹ = 1710.

Թուղթք՝ 186 : — Մեծութիւն՝ 20, 4 × 15, 3 : — Գրութիւն՝ մեծ մասամբ երկսիւն 5—6, իսկ էջ 142-173 միասիւն 11, 5 : — Տողք՝ 38-42 : — Թերթք՝ 17, իւրաքանչիւրը 12 : — Նիւթ՝ հասարակ թուղթ : — Կազմ՝ քարտէն կաշեպատ : — Մագաղաթեայ պահպանակ՝ չկայ : — Հանգամանք՝ մաքուր : սկիզբը 4 թուղթ իսկ վերջը բազմաթիւ պարպալ : — Գիր՝ նօտրգիր : — Զարդագիրք, խորանք, նկարք եւն՝ չկան : — Խորագիրք եւ Սկզբնադիրք՝ սեւ : — Ժամանակ՝ ՌՃՄԹ (= 1710) : — Գրիչ՝ Աւետիք վարդապետ : — Տեղի՝ Պարիս, «ի մէջ բանդի» : — Տէր՝ գրիչն : — Յիշատակագրութիւնք՝ թղ. 1բ, 63բ, 102բ, 114բ, 136բ, 141ա, 142ա եւ բ, 173ա եւ 174ա : (Տեղեկութիւնք. — 3րդ կողի վրայ զբռուած է Աւետիքի ձեռքով. «Թ վայելունն Աւետիք վարդապետին Թօխաթեցոյ.» իսկ թղ. 2բ դրոշմուած կնիք մը ցոյց կուտայ թէ ձեռագիրս փոխադրուած է Պարիսի Սէնթ Ժըն՝ վիէվ մատենադարանէն) :

Մատենան է 1<sup>o</sup> Նոր Կտակարան, օրինակուած Ամատերդամի 1668ի տպագրութեան վրայէն, ինչպէս կը տեսնուի նոյն իսկ Ոսկանայ գրած յիշատակարանին ընդօրինակութենէն (թղ. 141ա) : 2<sup>o</sup> Պարզաբանութիւն Քրիստոնէական վրդայուչք. Բելլարմինոսի, նոյնպէս օրինակուած Տ. Պետրոս Պօղոս հայ քահանայի թարգմանութեան վրայէն, ինչպէս կը սորվինք թղ. 142ա յիշատակարանէն : 3<sup>o</sup> Քերական եւ տրանսքանական ներածութիւն, կիսաւարտ, նոյնպէս օրինակուած Կղեմէս Գալանոսի գործին տպագրութեան (ի 1645) վրայէն, ինչպէս ցոյց կուտայ թղ. 174ա յիշատակարանն :

Յ ի շ ա տ ա կ ա գ ր ու թ իւ ն ք : 1. թղ. 1բ. «Գրեցաւ ի յարքանանիստ քաղաքն մեծ Փարէզ ի բերքն կալանաւոր Աւետիք Հայոց վարդապետէ ի թուին Փրկչին. ՌՉԺ. 1710. օգոստոսի ամսոյ ԺԴ. 14

աւուր մեծի տօնախմբութեանն . ի վերափոխման . Սբ Ածածնա անարատ միշտ կուսին Մարիամու ( . ) ի կայսերութեանն բարեպաշտ թագաւորին Լոյսք (= Louis) Մեծի Արքային . զոր Տր Ած մինչ ի գալուս(տ)ն Բի հասատուն պհսցէ : Եւ ի վէզիրութեան . Մօնսէյնեօ Պօնչարդրին . Մինիսթոօ վէզիր զոր Տր Ած ի պարծանս հաւատացեալ Բրիտոնէից երկար ամօք ի վերայ իշխանութեան հաստատուն պահսցէ : Եւ ի քահանապետութեան եւ ի վեհափառ հայրապետութեան . Սրբազան պըռտապապին Հոմայ . Եւ փոխանորդ Սբ զլիսաւոր առաքելոցն Սբ Պետրոսի եւ Սբ Պօղոսի Սբ Օնըն Բլէմէնթին : Օրհնութիւն ի վերայ մեր եւ զիցի . Եւ ի յառաջնորդութեանն եւ վերատեսչութեան ի Փարիզու . Մօնսէյնեօ կառտինալ Տուգաթի Նուալեալ : Եւ մեր եղեալ բանդին բերթին տէրն Կօվէնօն Մուսյու Պէննաւիլ . եւ մեր մուպաշիր մուսյու լապէ Ռնօտօթ : եւ թարմանիչն Մուսյու Լաքոյն : Հայոց թվին ՌՃՄԹ օգոստոս Գ : »

2 . թղ . 142ա . « Եի Բի ծառա Աւետիք վրդպտ Հայոց Լուսաւորչի . որ եւ շնորհօք Սբ Հոգւոյն կոչեցեալ . վերատեսուչ . եւ յառաջնորդ . ի լերինն Սեպուհոյ . դամբարանի սրբոյն Գրիգորի մեծի լուսաւորչի ազգին Հայոց որդոցն եւ թոռանց Սբ հայրապետաց Հայոց եւ Կաթիփոսու Սբ Յակոբայ . Մծբընա սքնչելագործ սք հյրպտին վանիցն : Բանդի ծնեալ եւ սնեալ ի մայրաքաղաքն Եւզոկիեայ . որ այժմ յորջորջի Թօխաթ . մերձ ի Կոմանա . եւ ի Սեփաստիա . եւ ի որդի Քէչիչ օլլի մահտեսի Պաղտասարին . յաջողութեամբն յկայ ամենակարողին : Եկի ի մեծ յարքեանիստ մայրաքաղաքն . Փարէզ . ի թագաւորութեանն բարեպաշտ եւ երկիւղած յկայ աղքատասէր մեծի ինքնակալ կայսերն . Լոյսք կայսր յարքային . համայն քրիստոնէից : Ջոր Տր Ած երկար ամօք . եւ իշխանութիւն վեհ կայսերական հաստատուն պահսցցէ մինչ ի գալուս(տ)ն Բի յկայն մեր յամէն : Եւ ի հյրպտութեանն վեհագահ սքյ աթոռոյն Հոռոմա . Սբ Օնըն Բլէմէնթին : Եւ ի առաջնորդութեանն Մօնսինեօր կառտինալ տուգաթի Նուալեալ արք եպիսկոպոս Փարիզ : Երկրորդ յարքային էր Մօնսինեօն Պօնչարդրին Մինիստոօ վէզիր եւ մեր եղեալ բերթին տէրն . կովեոնօն մուսյու Պէննաւիլ . մեր վերայ թային մուպաշիրն . մուսյու լապէ Ռնօտօթ : եւ թարգմանն զլի թարգմանչաց . մուսյու Լաքոյն ի թվն Փրկչին մերոյ ՌՉԺ . 1710 իսկ ի Հայոց ՌՃՄԹ . ունիսի Ի : »

3 . թղ . 63բ . « Ի թվին Փրկչին ՌՉԺ . իսկ Հայոց ՌՃՄԹ ի Փարէզու բերթին մէջն գր(ե)ցաւ գերզս . եւ զսբ Աւետարանն Բի . Ի օրն . կատարեցաւ ձեռամբ Աւ(ե)տիք վրդպտին Հայոց լուսաւորչեան . ի մէջ բանդի եւ տրտութեան . յընթերձողաց խնդրեմ . որ մի Հայր մեղա ասացէք հոգւոյս : եւ դուք յիշեալ լիջիք ի Քէ յկայ մերոյ ամէն : Հայր մեր » :  
4 . թղ . 102բ . « Աւետիք վրդպտս Թօխաթեցի .

Փարէզու բերթին բանդն յամեցի .  
 Օրհնութեամբ սբ գիրքըս զայս . զըրեցի .  
 Թողութիւն յանցանացս խնդրեցի .  
 Ռոյ վեհ արքայն եղկելոյս զըթասցի  
 Փափկացեալ սեհ(ե)օս մինիստո քաղցրասցի .  
 Օրերս այս տրամութեամբ յոյժ լացի .  
 Լոութեամբ զերծանիլ հայցեցի : »

5. Թղ. 114բ. «Ոհ կենացս իմ աւաղելի .  
 Աւետիքս խեղճ ողորմելի  
 Կամ ի բանդին . յոյժ տրամալի  
 Միայն զԱՅ է յուսալի : »

6. Թղ. 136բ. «Ենորհօք սբ հոգւոյ զնոր կտակարանս բովանդակ  
 և եւ թ օրն զրեցաւ ի մեծ յարքայեանիստ քղք Փարէզ ձեռամբ անար-  
 ժան ծառայ Յի Գի եւ սպասաւոր սբ Աւետարանին, վրդպտ Հայոց  
 Աւետիք եպսկպ Երզնկու . եւ սբ յնէմյ առաջնորդ, աքսորեալ ի պա-  
 տրիարդուէն Կոստանդնուպօլս(ո)յ, մինչ գնալն ի սբ յէմ նաւաւարն  
 խարէութեամբ էառ զմեզ բերեալ ի Ֆ(ո)անդասան . ահա Դ տարի եւ Ը  
 ամիս եղեւ . որ բանդի կամք(․) կամք Տս օհնլ եղիցի . Թիւ Գի ՌԶԺ .  
 իսկ Հյց ՌՃԾԹ օղոստոս ամսոյ ԻԳ .

Ի մէջ Փարէզու բերթին զընտանին :  
 Փառք Այ ամենակարօղի : »

7. Թղ. 173ա. «․․․ Զոր տէրն մեր Յս Գս փրկեցէ զհաւատա-  
 ցեալքն իւր ի տանջանաց դժ(ո)խոց որ եւ զմեզ ազատեցէ եւս առաւել .  
 Տոանցայու ինքնակալ բարեպաշտ եւ երկիւղածն յԱյ պսակեալ ի Գէ  
 Թգր Թգրց վեհափառ կայսր ըզլոյս Աարքայն իւր հնազանդեցելօքն եւ  
 իւր : Մօնսինէօս Պօնչարդին . Մինիսթոս վէզիրն : եւ զըրգիս բե-  
 րող մուսյու լապէ Ռնօտօթն . եւ զլիս Թարքմանչացն Թարքմանիչ մուս-  
 յու Լաքոռոյն որ Թրքմանի հյց ինչտր : եւ բերթին տիզտար . կովէո-  
 նօս . մուսյու Պէռնաւելին եւ մեր պհպն մուսյու Միքէլ . եւ կրկր բե-  
 րող . մուսյու Անդոն . եւ բրժելիչն մեր մուսյու (ղաւսարկ) . եւ զիս անար-  
 ժանս եւ անյիշելիս Աւետիք վրդպտս Եւղոկիացի . որ է Թօխաթ . եւ  
 անրեպսկպս (այսպէս) քղքին Երզնկու եւ յոջնրդ Կայիփոստ սբ Յկրայ  
 վանիցն ի լերինն Սեպուհոյ եւ դամբարանաց սրբոյն Գրիգորի Հյոց լու-  
 սւրչին . եւ աքսորեալս ի Կասննդիանուպօլսոյ պտրիարգութեանէ . եւ սբ  
 յնէմյ յոջնրդութեանէ մնզլ (= Թրք . ւնանդօւլ = պաշտօնանկ) ի Թվին  
 Հյոց ՌՃԾԵ (= 1706) փետրվար ամսոյ Բ . Բ ամիս ի Պօղչա ատասին  
 մնացաք ի բերթն . եկն աղատութեան գիր (․) կամէաք գնալ ի Ըոատօս  
 (եւ) անտի ի սբ յէմ . անկա ի ձեռն խօսասանի բերեալ զիս ի Միսինա .  
 որ է Ըսպանեօլ . Ե ամիս բանդ կրեցի . տարեալ ի Մառչիլիեայ . ի օր  
 անդ . տարան ի սբ Միքէլ վանքն . Գ տարի անդ . տարեալ ի Փարէզ

(դասարկ) ամիս անդ բերթն արդեւարան եւ ի մէջ բանդին տրտմութեամբ գրեցի, զայս Ածարանութեան գիրքն: Ի թվին Փրկչին մերոյ ՌԶԺ. 1710 (դՏԿ.) իսկ Հայոց ՌՃԾԹ (դՏԿ.) . ի հայրապետութեան սրբազան Փափին Մարն Քիչմէնթի: եւ ի Արքայութեանն Լոյս ինքնակալ կայսերն Յոաննոյ: եւ Մօնսինեօս կառտինալ տուքաթի Նուայլեաւ Արքեպսկպս Փարիզու. եւ Տր Ած զիշխանութիւն սոցա պահեսցէ յւտեան մինչ ի գլուս(տ)ն Քի հզվ եւ մրմնով անանց արքայութիւնն շնորհեսցէ որ է անզրաւ ուրախութեամբ Ամէն: »

8. Թղ . 142թ. «Եւ Աւետիք վրդպտ արքեպսկպս Հայոց ձեռնադըրեալ ի սբ էջմիածնայ յաթոռն սրբոց առաքելոցն սրբոյն Բարթուղիմէոսի. եւ Թաթէոսի. եւ աթոռակալ սոցա. Եղիեանզար կթղկսի յամենայն Հայոց հայրապետէն եւ իմ ընկալեալ զամենայն իշխանութիւն ի նմանէ: եւ ընթերծեալ եմ զպատմութեանցն. զմիաբանութիւն Հայոց ընդ Յոանկաց. զոր հոգեւոր հայրն մեր սքն Գրիգոր լուսաւորիչն. եւ Տըու դատ թագաւորն Հայոց. ելին բզմ ժղվրղվ զնացեալ ի Հոռմ. ընդ Աեղըստոռոսի սբ հյրպտին. եւ կոստանդինանոսի բարեպաշտ թգրին. եւ համայն հետ մեծամեծաց. արարին միաբանութիւն եւ եզին ուխտս եւ դաշինս. եւ ես եղկելիս. ի միտ ածեալ զայս. եւ կամեցա զհօրն մերոյ սրբոյն Գրիգորի լուսաւորչին զհետն ընթանալ. զի նայ է մեր հաւատոց գլուխն. եւ վասն այսմ պատճառի յոյժ թախանձանօք եւ յղծամբ խընդրեցի միաբանութիւն եւ հաշտութիւն խաղաղութեամբ. ընդ մեծազահ սբ յաթոռ սրբոյն Պետրոսի եւ սբ Պօղոսի եւ սբ եկեղեցոյն Հոռմա. եւ հնազանդութիւն. փոխանորդի եւ քննյեապետին Քի. սրբազան Փափին: Ած Լոյքս Արքային. եւ իւր մինիստոնին կեանքն երկար արասցէ. որ զայս Պարզաբանութիւն Քրիստոնէական վարդապետութեանն գիրքս. հրամանաւ մեծաւորաց բերին մուսյու Նապէ ձեռամբն. եւ գլխ թարգմանչաւն. զի յորժամ. ընթերծի ուրոյն ուրոյն. բան առ բան. տող առ տող. տուն առ տուն. մինչեւ ի քսան անգա: ըսկզբէն մինչեւ ի վերջն կատարեցի. եւ միայն կարդալով ոչ յագեցայ. այլ Բ անգամ զօրինակն եւս գրեցի. Տեսի որ ճշմարիտք են բանք սորին. եւ ոչ գոյ սրղալ ի սմա զոր բազում աշխատանօք. թարգմանեալ է ըզսա ձեռամբ Պետրոս Պօղոսի. հայոց կրօնաւոր քննյին. ի լաթենացոց լեզուէ. ի հայոց լեզու եւ բառ զոր վարձն ի Քէ ընկալցի: Ի թիւն Քի ՌՈՂ. հրամանաւ սրբազան Փափին Ութերորդ Որբանոսի. եւ սբ ժողոյն. հրամանաւ մեծաւորաց ճշմարիտ է:

ԱԵՏԻՔ  
ՎԴՊՏ

«Եւ Աւետիք վրդպտս Հայոց լուսաւորչի. եւ արքեպսկպս Երզնկու զղբին ձեռամբ իմով գրեցի. եւ մատանեաւ իմով կընքեցի. վս միաբա-

նութեան եւ հաստատութեան բանիս . եւ ճշմարտապէս բնորոնելի լիցի . զվկայութիւնս իմ . զի . ի տեսողաց եւ ընթերձողաց հաճոյ լինիցի . զի հոգւոց օգոյսն այս է +

«Կնդեցի զայս ի թվին Քի ՌԶԺ 1710 . աւնիսի» . 20

«Իսկ ի Հայոց ի մեծ թվին . ՌՃՄԹ . ունիս ամսոյ Թ . ի մեծ քղքն Փարէզ . »

9 . թղ . 142ա . «Առուել պարզաբանութիւն . Բրիտանիական վարդապետութեան . թարգմանեալ . ի ֆրանկաց . լեզուէ . ի հայոց բառն . ձեռամբ Տր Պարս Պղտի . հայոց քննյին . եւ հրմեւ սրբբազան փափին ութերորդ Ուլրբանոսի . եւ քր ժողովոյն . սր վս հաստատութեան հաւատոյ կարգեալ է . կազմեալ եղեւ . ի թվին ծննդեանն Քի . ՌՈւ .

«Ես Տր Նե(ր)սէս արք եպսկպս Բաղիշու քղքին . տեսի զայս գիրքըս . որ է Պարզաբանութիւն քրիստոնէական անօրինակուանցն . թարգմանեալ ի լաթին լեզուէ ի հայոց բառս ի Տր Պետրոս Պողոս քննյ կրօնաւորէն : Արդ վս ըստուգութեան սարս վկայեմ . եւ կամակից եղէ կազմութեան սորին . զի ճշմարիտ եւ ըստոյդ է բանք սորին : Ի թվն Հայոց ՌՀԳ : եւ Ֆրանկաց . ՌՈւԳ : Ես Տր Նեբուէս արք եպսկպս Բաղիշու քղքին . ձեռք իմօք գրեցի զայս վկայութիւնս :

«Ես Ֆրա Սգոստինոս Բաղինց ի կարգէն Գարողոց . սրբոյն Դօմինիկոսի ( . ) յաշխարհէն Հայոց . յերկրէն Նախիջիվանս . ի գաւառէն Նրբնճակոյ . գիւղաքաղաքէն Ապարանէք . զի եկի ի մայրաքաղաքն Հոռոմ . վս հնազանդութեան գերադրական յաթոռայս . սրբոց զլիաւոր առքւոյն . Պետրոսի . եւ Պողոսի . եւ յաջորդի նոցին . Ութերորդ . Ուրբանոսի Փափին . ի թվն ծննդեանն Յի Իի Տն մերոյ Ռ . Ո . Լ . Եւ եքք տեսի զվերոյ գրեալ Պարզաբանութիւնն քրիստոնէական վարդապետութեան . եւ հրամանօք մեծաւորացն ընթերձա տուն առ տուն . եւ զքառ զէյութիւնն անսղալ . բայց ըստ քերական բառիցն աւելի կամ պակաս : Իսկ զաշխատող յայմ առաիւ զՏր Պարս Պղտ քննյ . եւ կրօնաւոր ի հյց յգգէն . որ եւ թարմանեաց ըստուգութեամբ ըզսա . ի ֆրանկաց լեզուէ ի հայոց . յիշեցէք ի սբ յաղօթս ձեր . զի Յս Կս Ած մեր . յշղցն . եւ յշղեւոցն ողորմեցի յիւր միւս անգամ դալլատեանն : Ամէն . Գրեցի զվկայութիւն ձեռամբ իմով . մայիս . Դ ( . ) Ես Սգոստինոս Բաղինց . ի կարգէն Գարողաց :

«Ես Ստեփաննոս աւագ սարկաւագ Յամթեցի . Գատարի որդին վեկայեմ ըստուգութեան սորին» :

10 . թղ . 141ա . Նոյնութեամբ ընդօրինակութիւնն է Ոսկանայ գրած յիշատակարանին , ինչպէս գրիչն ալ կը ծանուցանէ ռու վերնաւ գրով . «Այս յիշատակարանսս յօրինակինն է զոր գրեցի : »

11 . թղ . 174ա . Գարձեալ ընդօրինակութիւն Գալանոսէ : Բայց որովհետեւ մինք անձամբ չենք տեսած Գալանոսի գիրքն , եւ հաւանաւ

կան է թէ մեզ պէս շատեր ալ տեղեակ չեն անոր յիշատակարանին, կօրինակենք այստեղ նոյնը մեր ձեռագրէն :

«Քերական եւ տրամաբանական ներածութիւն առ իմաստասիրութիւն շահելոյ : Ընկալ ով գերաբարձր սք իշխանդ եկեղեցւոյ տէր գառտինալ Անդոն արփիափայլ դագաթդ սրբազան հանդիսի մեծին Հոռմմա զգիրքս այս Քերականութեան . եւ Լօծիքային ի մեր լեզուս արտադրեալ ի խնդրոյ իմոյ ի կարգէ Թէադինոսաց պատուական պատրի Կղեմէս աստուածաբան վրդպտէ . զի զգործառնութեանսն Ես Յի Քի նուաստ ծոյ Յոհաննէս վրդպտ Հայոց Եղեսացի եւ արք եպիսկոպոս Միջագետաց ջերմեռանդ սերով մատուցանեմ վեհագոյն բարձրութեանդ քում . ոպ զի ընդ արքայեալուք հովանեաւ վեհանձնութեանդ ընկալեալ համբուրեսցի այդր արժանի տպագրութեան եւ յօգտակար եղիցի ի խելամտութեան ազգիս մերոյ ի փառս Քի ողջ լեր ի Տէր : Գրեցաւ ի քղքս Կոստանդնուպօլսի ի Թ՛վն Փրկչին ՌՈՒԲ . եւ Հյց ՌՂԱ . ուլիս ԻԹ :

«Ես Խաչատուր վրդպոս Գաղատացի պատրիարք Հայոց արքայեանիստ քղքիս Կոստանդնուպօլսոյ վկայեմ զի այս Քերականութիւնս . եւ Լօծիքայս շարագրեալ ի հայ լեզուս ի կարգէ Դէադինոսաց Կղեմէս աստուածաբան վրդպտէ . ի խնդրոյ Յովհաննիսի աստուածաբան վրդպտի Եղեսացւոց . եւ արք եպսկպս Միջագետաց աշխարհի . է գործ ամենեւին անսղալ որ վայելչաբար եւ ճշմարտապէս ուսուցանէ վմեր լեզուս եւ զայլ բանս . մինչ զի եւ ես իսկ ոչ սակաւս ուսայ սորա ընթերձամբ . նա եւս լուսաւոր հոգի Կիրակոս վարդապետն որ նախ քան զիս էր Պատրիարք Հայոց Կոստանդնուպօլսի խիստ հաւանեալ էր գործոյս այսմիկ . Արդ առ ի վկայութիւն այս ճշմարտութեանս դրեալ եմ զայս զի յորդորեսցին ի մեծն Հոռմ տպագրել զայսպիսի գործս առ ի օգտութիւն ընթերձողացն մերայնոց :

«Ես Խաչատուր վրդպտ եւ Պարգ Հյց Կոստանդնուպօլսի իմով ձեռամբս գրեցի եւ կնքեցի ի սոյն քղքս Կոստանդնուպօլիս ի Թ՛վին Փրկչին ՌՈՒԲ . եւ Հայոց ՌՂԱ ուլիս ԻԹ :

«Ես Պօղոս վրդպոս Ըստամպօլցի եւ շնորհօքն յԱյ եպսկպս Հյց քղքին Տիւրիկոյ ընթերձա մտադրութեամբ զգիրքս Քերականութեան եւ Լօծիքային արտադրեալ ի մեր լեզուս գեղեցկկայարմար շարիւ ի կարգէ Թէադինոսաց պաւկն պատրի Կղեմէս վրդպտէ ի խնդրոյ Յոհաննէս ածաբան վրդպտէ Եղեսացւոյ , եւ արք եպսկպս Միջագետաց . եւ ըստ կարի իմում վերահասու եղէ որ յոյժ հմտաբար եւ ստուգիւ սահմանեալ եւ զեւ մեր լեզուն . եւս առաւել զի բացեալ լինի սովաւ գունն իմաստութեան ազգիս մերոյ . որոյ յղաւ աղերսեմք ի յեղբարց մերոց ի Գս . որք ի մեծն Հոռմ . զի արժանի արասցեն զգիրքս զտպաւորութենէ , առ ի յօգտակարութիւն կարդցղց ( : ) Ես Պղս վրդպտ . եւ եպսկպս Հայոց ձեւամբ իմով գրեցի եւ կրնգեցի ի Կոստանդնուպօլիս . ի Թ՛վն Փրկչին ՌՈՒԲ . եւ Հայոց ՌՂԱ յուլիս ԻԶ :

# 12

## ԱԻԵՏԱՐԱՆ

Suppl. N<sup>o</sup>127. — ՌՃԸ = 1659 :

Թուղթք՝ 272 : — Մեծութիւն՝  $17 \times 12$  : — Գրութիւն՝ երկսիւն ,  
 իւրաքանչիւրը 11,  $5 \times 3$  : — Տողք՝ 23 : — Թերթք՝ 22, իւրաքանչիւրը 12 :  
 — Կիւթ՝ մագաղաթ, իսկ թղ. 1 — 14 բամբակեայ թուղթ : — Կազմ՝  
 փայտեայ կաշեպատ, վրան զրոշմուած յշտկրնաւ : — Հանգամանք՝ բա-  
 ւական լաւ . շատ տեղեր մետաքսեայ հիւսկէններով գոյնզգոյն նշաններ  
 դրուած, որոնց կակնարկէ անշուշտ թղ. 1 ու նօտրգիր ծանօթութիւնս .  
 «Մանիր ո՛վ ուշիմ ընթերցօ՛ղ . զի դեղին նշանն բժշկութեան է : Կա-  
 նաչն պաշտաման : Կապոյտն տա(ղա)ւարին : Իսկ ծիրանեգոյն կարմիրն  
 յարուսթեան : » — Գիր՝ բոլորգիր : — Ձարդագիրք՝ կարմիր, նարնջա-  
 գոյն եւ կապոյտ գոյներով մարդագիրք, թոչնագիրք եւ ծաղկագիրք  
 են : — Սկզբնագիրք՝ կարմիր եւ կապոյտ : — Խորանք՝ թղ. 3բ, 4ա,  
 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ, 12ա եւ չորս աւետարաններու  
 սկիզբն : — Կիսախորանք չկան : — Լուսանցազարդք՝ սրբոց պատկերք,  
 ծաղիկք եւն . նոյն եւ դեղին եւ կանաչ գոյներով : — Նկարք՝ թղ. 15բ  
 «սբն . Մատթէոս», 83բ «սբն Մարկոս», 131բ «սբն Ղուկաս», 195բ  
 Քրիստոս ժի առաքելոց հետ, 208բ «սբն Յովնանէս», 259բ Խաչելու-  
 թիւն եւ քովերը Աստուածածին ու Յովն . Աւետարանիչ : — Ժամանակ՝  
 ՌՃԸ (= 1617) : — Գրիչ՝ Յակոբ : — Տեղի՝ Վենետիկ : — Տէր՝ Աստուա-  
 ծատուր արքեպիսկոպոս : — Յիշատակագրութիւնք՝ կափարչին ա երեւ-  
 սին վրայ, թղ. 2ա, 15ա, 83ա, 127բ, 208ա, 271ա-272ա :

Մատեանս է Աւեսարան, սկիզբը կանոններու ցուցակներով : Կայ  
 վերջը «Հանգիտտ սրբոյ երանելւոյն Յովնանու Աւետարանչին Քի : Էր  
 ընդ եղբարս երանելին Յովնանէս» :

Յիշատակագրութիւնք : 1 . Կափարչին վրայ շուրջանակի .  
 «Յշտ է սբ Աւետարանս Ֆարապասցի Աստուածատուր վարդապետին եւ  
 իմ ծնողացն թիւին ՌՃԸթ օգստ . Գ» :

2 . թղ. 83ա . «Յանարժան Յակոբ գծողս . եւ զհայրն իմ զՏէր Ըս-  
 տեփաննոս քահանայն . եւ զմայրն իմ զԱննայն . միով ողորմ(ե)այիւ յիշել  
 աղայեմ . եւ դուք յիշեալ լինիջիք ի խաչեալ արքայէն . ի միւսանգամ  
 գալստեանն ( : ) Գրեցաւ թվ. Հյց. ՌՃԸ . 'ի վայելուչ քաքաքն Վէնէտիք . »

3 . թղ. 208ա . «Ձրագմամեղ Յակոբ գրիչս . եւ զհայրն իմ զՏէր  
 Ստեփաննոս քհ . որ մականուամբ կոչի Ձիք . եւ զմայրն իմ զԱնայն .

յիշեցէք միով ողորմեայիւ : եւ դուք յիշեալ լիջիք ի Քէ Այ : Գրեցաւ ի Վէնէտիք : ԹՎ . ՌՃԸ : »

4. Թղ . 127թ . « Զբարգմամեղ Յակոբ գրծօղս՝ աղաչեմ յիշել . միով Հայր մեղայիւ , եւ դուք ընկալջիք զնոյնն : »

5. Թղ . 271ա — 272ա . « Փառք . . . »

Յամի հազար հայք	Թուականն	. Ռ
Երբեակ թըւոյ	յօրեկենեան	. ՃԾ
Երբեակ (երկեա՞կ)	տասամբ մու	բարձական
յերրորդ ամսոյն օգոստոսեան :		

Ե ծայնոյն սրոք ցանկա  
 անհատ բաղձմամբ կանխեալ առ նա  
 Ե նքան վառի ՚ի սէր նորա  
 մինչ ընծայէ զանձըն առ նա :  
 Տ արեալք բազումք նուէրս առատ  
 տեառն գանձանակ ակունքս շատ :  
 Ծ մանք ոսկի սուրբ խորհըրդոյ  
 ոմանք զաղօթս մաքուր հոգւոյ :  
 Դ իւրաքանչիւր ոք ըստ չափու  
 լիւսնն յինքեանց զկեանս լուսատու :  
 Դ ամից սըրբոց յօժարաբար  
 բամեալ ետուն խորհըրդաբար  
 Բ աղնջուց եւ իմ կարօտ գոլով  
 վասն այսմ իրաց փափագելով :  
 Ե ա որ տառիս պատահեցայ  
 աստուածաշունչ գըրոյս ի սմա :  
 Դ ետորս ստացայ յոյժ յորգաբար  
 բարունոցն մեր՝ կըտակս յօժար :  
 Դ ընել ի տան տեառըն աւանդ  
 դրախտս այս յերկրի միշտ լուսազարդ :  
 Ե յրիս առեալ երկուս լումա  
 արկի ի գանձ տեառն առ յապա :  
 Ե ահի զաւակ վայելչատիպ  
 պարծանք իմոյս պահպանածեպ :  
 Ե բուսագէմ վերին մինչ գրե  
 եթէ արժան սովաւ դիպե :  
 Տ ուեալ կամաւ սըրտիւ առատ  
 տաճարի տեառն գեր հրաշապատ ( 1 )

« Ընդհեալ յորժամ հանդիպիք ածային եղեմաբուղիս կտակարանքս . յիշեցէք ի Տր . զստացող սբ տառիս զվերոյ գրեալ անուանագրիժ տոնց . զքաջ բարունապետն . ածաբանութեան վարդապետն . զտէր Ածատուր արք »

եպիսկոպոսն, հովիւ եւ Առաջնորդ Ամենափրկչի Նորոգ Զուգայու հրշա-  
կալուր զեղազարդեալ սբ թնոռոյս. որ ամբան վարդապետութեամբն  
եւ արտաքնահանճար գիտութեամբն լուսաւորէ զմիեղէն բնակիչ սբ վա-  
նիս, ի պայծառութիւն հայկազեան տոհմի. եւ դուք յիշլ :

«Իարձեալ յիշեցէք ի Տր. զսրբազան Ածատուր վրդպն. եւ զԺը-  
նօզն իւր. զհայրն Յոհաննէսն, եւ զԺայրն իւր զԵթարն. եւ զեղբարս  
իւր զՀարիբն եւ զայն որ զկնի ինքեան ծնեալ էր զոր ոչ գիտէր յղգս ի  
մանկութենէ հրաժարելոյն ի ծնղցն. զոր միայն ամենագիտին Այ է  
գիտելի : Եւ զքեռքն իւր Հոբիսիմէն. եւ Շամբարն. որք հանգուցեալք  
են ի Տր : Եւ դուք յիշեալ լիջիք ( : )

«Իարձեալ յիշեցէք ի Քս ԶԱծատուր վարդապետն միեղէն սրբա-  
կրօն հարք եւ եղբարք սբյ Ամենափրկչի վանիս. որ ըզլուսաւոր եւ  
զկենսունակ զածային տառս. 'ի յարդար ընչից պողոյ գաւազանի  
վարդապետութեան իւրոյ ստացաւ ջերմեռանդ սիրով եւ ետ յիշատակ  
ինքեան եւ իւր ծնողացն եղբարցն եւ քեռցն եւ ամենայն արեան մեր-  
ձաւորացն 'ի սբ ուխտն Ամենափրկչի Նորս Զուգայու. եւ դուք յիշ-  
ջիք յաւուրն յետին . . . » :

6. Թղ. 2ա. նօտրագիր, որ թերեւ Աստուածատուրինն է .

«Ես եմ կտակ քրիստոսական .

կեցուցանող որդւոց մարդկան :

Եթէ առեալք զիմս պատուիրանն .

գործէք ըզգործըս փրկութեան :

Յորժամ կարդայք եւ զուարճանայք .

եւ կամ լուեալ զձայն իմ ցընծայք :

Զիմ զստացողն մի՛ մոռանայք .

զԱստուածատուրն ո՛վ քահանայք :

Որ է ծառայ իմ մեղապարտ .

եւ եթ անուամբ ինձ արբանեակ :

Է իւր քաղաքըն Փահրապատ .

այժմ զետեղեալ 'ի Շօշս քաղաք :

Եւ դուք յիշողք լիջիք յիշեալք .

յայն մատենին ի հրապարակ :

Օրհնէք զհայրն անժամանակ .

զորդին եւ զհոգին իւր անքանակ :

Ստացայ մեռաւսան հարիւրեակ .

եօթանասունէինն յաւելեակ :

Յամեանըն ութերորդեակ .

'ի սմին ամսոյն որ էր երբեակ : »

7. Թղ. 15ա. քերթած, բայց կը կարդացուի միայն «Ըստացա 'ի  
Նորն Զուգայ 1855 (?) . . . » :

### 13

#### ԱԻԵՏԱՐԱՆ

Anc. fonds N<sup>o</sup> 10 A. — Ժէ դա՞ր :

Թուղթք՝ 292 : — Մեծութիւն՝ 14 × 10 : — Գրութիւն՝ երկսիւն ,  
 իւրաքանչիւրը 9, 5 × 2, 5 : — Տողք՝ 26 : — Թերթք՝ 24 , իւրաքան-  
 չիւրը 12 : — Նիւթ՝ ազնիւ մագաղաթ : — Կալմ՝ փայտեայ կաշեպատ :  
 — Հանգամանք՝ մաքուր : Պարապ թողուած են մէջը շատ մը թուղթեր :  
 — Գիր՝ բոլորգիր : — Զարդագիրք՝ ոսկեղօծ եւ գոյնզգոյն թռչնագիրք ,  
 կենդանագիրք եւ մարդագիրք են : — Սկզբնագիրք՝ կարմիր եւ կապու-  
 տախառն : — Խորանք՝ կանոններու եւ չորս Աւետարաններու սկիզբնե-  
 րը : — Լուսանցազարդք՝ Գրիստոսի հրաշագործութեանց պատկերք եւ  
 թռչունք կամ թէ ծաղիկք են : — Նկարք՝ չորից աւետարանչաց պատ-  
 կերք , ոսկեղօծ եւ ընտիր գոյներով : — Ժամանակ՝ թերեւս Ժէ դար :  
 Գրիչ՝ անյայտ : — Տեղի՝ թերեւս Նոր Զուղայ : — Տէր՝ անյայտ : —  
 Յիշատակագրութիւն՝ չկայ : (Տեղեկութիւնք . — սկիզբը գրուած է Փը-  
 րանսերէն թէ 20 դրշ . ի գնուած է Տէր Մինասէ) :

Մատեանս է Աւեսարան , նոյնպէս կանոններու ցուցակով սկիզբը :

### 14

#### ԱԻԵՏԱՐԱՆ

Suppl. N<sup>o</sup> 4 . — Ժէ դա՞ր .

Թուղթք՝ 203 : — Մեծութիւն՝ 9, 7 × 6, 8 : — Գրութիւն՝ միա-  
 սիւն 7 × 4, 6 : — Տողք՝ 22 : — Թերթք՝ 17 , իւրաքանչիւրը 12 : —  
 Նիւթ՝ ազնիւ մագաղաթ : — Կալմ՝ փայտեայ կաշեպատ : — Հանգա-  
 մանք՝ մաքուր : — Գիր՝ բոլորգիր : — Զարդագիրք՝ թռչուն , կարմրաւ  
 միայն : — Սկզբնագիրք՝ կարմրու : — Խորանք , Նկարք եւն՝ չկան : —  
 Կիսախորանք՝ չորս աւետարանաց սկիզբը : — Ժամանակ՝ թերեւս Ժէ  
 դար : — Գրիչ՝ Մկրտում : — Տեղի եւՏէր՝ անյայտ : — Յիշատակագրու-  
 թիւն՝ թղ . 100ք :

Մատեանս է Աւեսարան , առանց կանոններու ցուցակի . բայց կան  
 նախագրութիւնք :

Յիշատակագրութիւն : 1 . թղ . 100ք . « Զմեղօք զառածեալ  
 Մկրտում գծողս յիշել ազաչեմ . եւ դուք յիշ : »

# 15

## ԱԻԵՏԱՐԱՆ

Anc. fonds N<sup>o</sup> 8. — Թ դա՞ր :

Թուղթք՝ 126 : — Մեծութիւն՝  $36 \times 30$  : — Գրութիւն՝ երկսիւն, իւրաքանչիւրը  $26 \times 10$  . Թղ . 42ա միայն միասիւն : — Տողք՝ 22 : — Թերթք՝ միածալ : — Նիւթ՝ կարծր մագաղաթ : — Կազմ՝ քարտէն կաշեպատ նոր, Ֆրանսական : — Հանգամանք՝ սկիզբէն եւ վերջէն շատ մը թուղթեր պակաս, կիսովին այրած, թէեւ նորոգուած բամբակեայ թղթերով բայց անոնք ալ մաշած . թերթերը տեղ տեղ ծակ ու նաեւ պատռած, բայց վերջիններս կարուած հասարակ եւ երբեմն նոյն իսկ մագաղաթեայ թելերով : Թղ . 1ա կսկսի Մատթէոսի 2 գլխուն 14 հաւարէն . «Զի եթե . . . » , իսկ վերջին թղ . 126բ կը վերջանայ Ղուկասի գլ . ԻԱ , 38 . «Եւ ամենայն ժողովուրդն . . . » : Ասկէ անդին բոլորովին չկայ . մէջէն ալ ինկած եւ կտրած կան : Ուղղագրութիւնը նշանակելի է . «Մաթեոս», «Թե», «Եթե», «գերեզմանն» բացառականը ե-ով, «եին» եւ «երկնչեին» . իսկ Մարկոսի սկիզբէն կը պակասի «որչւոյ Աստուծոյ», այսպէս՝ «Սկիզբն աւետարանի Յի Գի . որպէս եւ գրեալ է», ինչպէս կը պակսի հնագոյն գրչագրաց մէջ : Նոյնպէս Մարկոսի վերջին գլխուն տասներկու վերջացող համարները, ուրոնք չեն գտնուիր շատ մը ձեռագրաց մէջ, կը պակսին հոս ալ : Տեղ տեղ աւուր պատշաճի ընթերցուածները նշանակուած լուսանցից վրայ նոր գրչէ մը, զ . օ . Թղ . 84ա բոլոր գրով՝ «մեռելոցին առաւաւտին կարգա» : — Գիր՝ մետրոպեան երկաթագիր . իսկ նորոգուած մասերը բոլորգիր մերձ ի նօսր : — Զարդագիրք, Խորանք եւն՝ չկան : — Սկզբնագիրք՝ սեւ : — Ժամանակ՝ թերեւս Թ դար : — Գրիչ, Տեղի եւ Տէր՝ անյայտ : — Երչատակագրութիւն՝ չկայ :

Մատեանն է Աւեստան :

# 16

## ԱԻԵՏԱՐԱՆ

Anc. fonds N<sup>o</sup> 7. — ԺԱ — ԺԲ դա՞ր :

Թուղթք՝ 218 : — Մեծութիւն՝  $35 \times 29$  : — Գրութիւն՝ երկսիւն, իւրաքանչիւրը  $24,5 \times 10$  : — Տողք՝ 18, բայց վերջէն դրուած թղ . 150 — 155 ունին 25 տողք : — Թերթք՝ միածալ : — Նիւթ՝ կարծր մա-

գաղաթ, բայց թղ. 172էն վերջը թուղթ: — Կազմ՝ քարտէն կաշեպատ ֆրանսական: — Հանգամանք՝ եզերքներէն այրած, սկիզբէն եւ վերջէն պակաս. բայց վերջէն՝ Յովհաննու աւետարանէն սկսեալ բամբակեայ թղթով լրացուած. սակայն վարի ծայրերէն բոլորովին մաշած եւ ինկած: Թղ. 1ա կսկսի Մատթէոսի գլ. Ա, 19. Իսկ վերջին թղ. 218ք կը վերջանայ գլ. Ի, 31. Ասոր մէջ ալ կը պակսին Մարկոսի «որդոյ Աստուծոյ» բառերը եւ վերջին տասներկու համարք: — Գիր՝ միջինմեւրոպեան երկաթագիր: — Զարդագիրք, Սորանք եւն՝ չկան: — Սկզբնագիրք՝ սեւ, բայց վերջի յաւելուած մասին մէջ՝ կարմիր: — Լուսանցազարդք՝ վերջի թղթեայ մասին մէջ միայն կան դեղին, կանանչ ու կարմիր գոյներով եւ շատ պարզ: — Ժամանակ՝ թերեւս ժԱ. ժԲ դար: — Գրիչ եւ տեղի՝ անյայտ: — Տէր՝ Սարգիս քահանայ: — Յիշատակագրութիւնք՝ թղ. 68ք եւ 171ք:

Մատենա. է Աւեսարան:

Յիշատակագրութիւնք: 1. թղ. 68ք. «ԶՍարգիս քահանայ յիշեալիք ի Քս. | Ընդ նմին եւ յոքնամեղ գրիչ յիշեացի ի Տր»:

2. թղ. 171ք. «Զստացողս սրբոյ Աւետարանիս զՍարգիս քահանայ յիշեալիք ի Քս. | Աստանաւ բ եւ յոքնամեղ գրիչ յիշեացի ի Տր Յս.»:

## 17

### ԱԻԵՏԱՐԱՆ

Suppl. N° 68. — ԺԶ — ԺԷ դա՞ր:

Թուղթք՝ 40: — Մեծութիւն՝ 10, 3 × 6, 3: — Գրութիւն՝ երկսիւն, իւրաքանչիւրը 7 — 2: — Տողք՝ 23: — Թերթք՝ 4, իւրաքանչիւրը 10: — Նիւթ՝ նուրբ մաղաղաթ: — Կազմ՝ ֆրանսական: — Հանգամանք՝ սկիզբէն պարապ թուղթեր թողուած իսկ վերջէն շատ պակաս, այսինքն Մատթ. գլ. ԺԱ, 18էն վերջը չկայ, Մատթէոսի սկիզբը եւ ուրիշ սեղեր պարապ թողուած, անշուշտ վերջէն ծաղկելու համար: Նոյնպէս եւ սկզբնագիրք չեն գրուած: — Գիր՝ բոլորգիր: — Զարդագիրք, Սորանք եւն՝ չկան: — Սկզբնագիրք՝ կարմրաւ: — Ժամանակ՝ թերեւս ժԶ — ժԷ դար: — Գրիչ, Տեղի եւ Տէր՝ անյայտ: — Յիշատակագրութիւն՝ չկայ (Տեղեկութիւնք. — Մէջը դրոշմած պաշտօնական կնիք մը կը ցուցնէ թէ Նաւարանի Մատենադարանէն փոխագրուած է հոս):

Մատենա է Աւեսարան ըստ Մատթէոսի միայն:

Կ. Յ. Բ.